

ԹԻՒ 24.- Ս. Դ. ՀՆԶ. ԿՈՒՑՕ. ԱՄԵՐ. ՇՐՋ. ԿԵԳԲ. Գ.- ՄԱՐՄԻՆ

ՔԱՄՈՒ ԲԵՐԱԾՐ

ՔԱՄԻՆ ԿԸ ՏԱՆԷ

ԵՐԳԱԽԱՌՆ ԹԱՏԵՐԳՈՒԹԻՒՆ

ԵՐԵՔ ԱՐԱՐՈՒԱԾՈՎ

Գրեց՝ ՓԱՐԱՄԱԶ



ՇԼ

Տ Պ Ա Ր Ա Ն

«ԵՐԵՏՈՍՈՐԳ ԶՈՅԱՍՏԱՆ»Ի

1919

Շ Ի Ք Ա Կ Օ

891.99

Կ-28

391.99

2 82

13 APR 2021

37.0

4-28

ԹԻԻ 24.- Ս.Դ. ՀՆԶ. ԿՈՒՍ. ԱՄԵՐ. ՇՐՋ. ԿԵԴՐ. Վ.- ՄԱՐՄԻՆ

ՔԱՄՈՒ ԲԵՐԱԾԸ

ՔԱՄԻՆ ԿԸ ՏԱՆԷ

ԵՐԳԱԽԱՌՆ ԹԱՏԵՐԳՈՒԹԻՒՆ

ԵՐԵՔ ԱՐԱՐՈՒԱԾՈՎ

Գրեց՝ ՓԱՐԱՄԱԶ

2904



ՍՈՒՐԲ ՆԵՐՍԷՍ ՇՆՈՐՀԱԼԻ
ԳՐԱԴԱՐԱՆ
ST. NERSES SHNORHALI
LIBRARY
ARMENIAN PRELACY

Տիկին Արեգի «ԱՐԵՎԵԱՆ ՎԱՐԺԱՐԱՆԻ» դպրոցակամ

հանդեսին համար

1912 թ. Ապրիլ, ՏԻԳՐԱՆԱԿԵՐՏ


Տ Պ Ա Ր Ա Ն

«ԵՐԻՏԱՍԱՐԴ ՀԱՅԱՍՏԱՆ»

1919

2.8.08.2012

59.801



ՓԱՐՍՄԱԶ



1895-2011

ՅԱՌԱՋԱԲԱՆԻ ՏԵՂ

Ընկեր Փարամազի «ՔԱՄՈՒ ԲԵՐԱԾԸ, ՔԱՄԻՆ ԿԸ ՏԱՆԷ»-ի գրութիւնը անուամբ է իրական կեանքէ : 1912 թուականին Տիգրանակերտի «Արեգեան Վարժարանի» համար գրուած՝ եւ յաջողորէն ներկայացուած է Տիգրանակերտի մէջ :

Բիէսը մեզ հասած է դաւառական ոճով : բառերը, եւ նախադասութեանց դարձուածքները փոխուած են՝ Տիգրանակերտցուն մատչելի ըլլալու նպատակաւ, բաց ոգին, միտքը, գրուածքի փիլիսոփայութիւնը կը մնայ անփոփոխ եւ անաղարտ :

Գրուածքը ընդօրինակուած է երեք տարբեր ձևազրկերով :

«ՔԱՄՈՒ ԲԵՐԱԾԸ ՔԱՄԻՆ ԿԸ ՏԱՆԷ»-ի Տրաման՝ երեք ախպեր կը պատկերէ, — Ուսումնասէրը, Տղէտը եւ Վախառու փճացածը. սոյն երեք հակակերպերու հոգեբանութեան խկութիւնն է, որ Փարամազ կուզայ ցոլացնել Հայ բեմին վրայ՝ այնքան արթիտիկ ու բնական ձևով :

Մեծն Փարամազի սոյն անդին գրութիւնը պահպանողը եղած է՝ Ընկ. Յովսէփ Տէպպաղեան :

ԽՄԲ. «ՆՐԻՏԱՍԱՐԴ ՀԱՅԱՍՏԱՆ»-Ի

Գ Ո Ր Ծ Ո Ղ Ա Ն Ձ Ի Ն Ք

ՄԱՐՏԻԿ ԱՂԱ Տխրբանակերտի պահպանողական
Դէմքերէն
ԱՐԱՔՍ Անոր Կինը
ՏԻԳՐԱՆ Մարտիկ Աղայի զոհարերող աղան
ԱՐՈՒՍԵԱԿ Մարտիկ Աղայի զոհարերող աղջիկը
ԿԻՐԱԿՈՍ Ծառան
ԹՈՎՄԱՍ ԱՂԱ Բարեխիղճ քաղաքացի
ՍԱՌԱՅ Թովմասի Կինը
ԿԱՐԱՊԵՏ ԱՂԱ Վաչխառու Բուրժուայ
ՇՈՒՇԱՆ Կարապետ Աղայի Կինը
ՊԱՅԾԱՌ Մեծ աղջիկը (Ամուսնացած)
ԻՍԿՈՒԶԻ Պատիկ, բայց փճացած աղջիկը
ՎԱՐԴԱՆ Վաչխառուի Որդին
ՍԵՂՐԱՔ Կարապետ Աղայի Ծառան
ՄԱՅՐԱՄ ՊԱՃԻ Դրացի ազբատ տիկին
ՀԱՄԲԱՐՁՈՒՄ Գիւղացի
ՀԱՅՐԱՊԵՏ Գիւղացի
ԽՈՐԷՆ Գիւղացի

Ա. Բ. Գ. Դ. Ե. Զ. ՏԻԿԻՆՆԵՐ

ՃԻՆՈՒՈՐՆԵՐ, ՈՍՏԻԿԱՆՆԵՐ ԵՒ ՊԱՇՏՕՆԵԱՆՆԵՐ

ՔԱՍՈՒ ԲԵՐԱԾԸ, ՔԱՍԻՆ ԿԸ ՏԱՆԷ
ԵՐԳԱԽԱՌՆ ԹԱՏԵՐԳՈՒԹԻՒՆ

ԵՐԵՔ ԱՐԱՐՈՒԱԾՈՎ

ԱՐԱՐՈՒԱԾ Ա.

(Մաքուր եւ սլարգ կահաւորուած սենեակ. նուագարան եւայլն) :

ՏԵՍԻԼ Ա.

ԱՐԱՔՍԻԱ ՀԱՆԸՄ, քիչ յետոյ՝ ՄԱՐՏԻԿ ԱՂԱ.

ԱՐԱՔՍ. — Ճաշի ժամանակ է, այս ու՞ր ուշացան : Տխրբանս, ա՛հ, պոյիդ մեռնիմ. դիշեր ցերեկ հանդստութիւն չունի : Կը չարչարուի, կը չարչարուի, դոնէ այս խեղճ Հայ ազգը խեղքի դար եւ իր գաւակներու ուսման գործը լաւ հիմքերու վրայ զնէր : Խե՛ղճ տղաս. կը կարծէ թէ՛ մէկ ծաղիկով Գարուն կուզայ : Ուսման քաղցրութիւնը չեն հասկցած : Այս ժողովուրդին համար Գոլէճ կամ փողոց՝ միւսնոյն բանն է : Բայց շատ ուրախ եմ որ տղաս եւ աղ-

Չիկա ասանկ գործերով կգրաղին. ի՞նչ ընենք որ ժողովուրդը դեռ կը ծաղրէ՝ ալ, «Էֆմէկի աք տեմիգէ՝ պալըգ պիլմէգսէ, խալըգ պիլիք» : (Ներս կը մտնէ Մարտիկ Աղան)

ՄԱՐՏԻԿ ԱՂԱ. — (Դռնէն ինքնիրեն) Ասա՞նկ ալ ժողովուրդը կըլլայ. գլուխնին ուտէ, քեզ ս՞՛վ կըսէ՝ այս տեսակ անտալ ժողովուրդի մը համար ինքզինքդ տանջես, չարչրկես, որ արժէքդ ալ չը գիտնան ու դեռ քեզ բամբասեն ալ (տեսնելով կիներ) : Ա՛յ կին, անօթի եմ, քիչ մը հաց տուր ուտեմ : Չարմանալի ժողովուրդ է. կարծես այդ խեղճ գաւակները իրենը չեն : Եթէ մարդ քանի մը տաւար ունենայ, կաշխատի թէ՛ անոնց ախոռը աղէկցնել եւ թէ՛ աղէկ հովիւ մը վարձել : Իսկ մենք. է՛հ, խալքին համար չարչարուողը երկու աչքով կը կուրանայ : (Կնոջը) Ա՛յ կնիկ, պրկիչը դիր քիչ մը հաց ուտեմ, շատ անօթի եմ :

ԱՐԱՔՍ. — Քիչ մը ալ սպասես նէ ի՞նչ կըլլայ. Տիգրանը, Արուսեակը եկած չեն, կուզան շուտով՝ միասին կը ճաչենք :

ՄԱՐՏԻԿ. — Սեպենք թէ՛ Տիգրանը Գոյէճի գործով կգրաղի, այդ աղջիկդ ի՞նչ է, որ փողոցները կը ճաչիչիչ. լա՛ւ մայրութիւն կընես, լա՛ւ :

ԱՐԱՔՍ. — Աղջիկս ալ եղբոր ճամբայով կը քալէ : Մէկը էրեկ մարդոց մէջ կը գործէ, միւսը կանանց. եւ ես շատ ուրախ եմ :

ՄԱՐՏԻԿ. — Ես ալ ուրախ եմ. բայց, սուսժը կըսէ. «Չժացող հաւի գլուխը կը քաչեն» : (կը կանչէ) Կիրակո՛ս, Կիրակո՛ս : Կերեւի այս ալ Գոյէճի գործով կգրաղի. (կանչել) Կիրակո՛ս :

ԿԻՐԱԿՈՍ. — (Ներս կը մտնէ) Ի՞նչ կըսես, աղա :

ՄԱՐՏԻԿ. — Ճաչը պատրաստ է :

ԿԻՐԱԿՈՍ. — Կերակուրը այնքան եփաւ, որ ս՞՛վ գիտէ, ի՞նչ դարձաւ. բայց ազան եւ օրիորդը չեկան : Կուզես քեզի բերեմ, կե՛ր :

ԱՐԱՔՍ. — Քեզի ս՞՛վ կըսէ բեր : Ա՛յ տղա, դուն քեզմէն կարգադրութիւններ մի ընէր :

ՄԱՐՏԻԿ. — Շու՛տ գնա, զանոնք գտիր, բեր. Թովմաս աղայինց տունը կըլլան : (Կիրակոսը գլուխը շարժելով կերթայ) : Սանըմ, դուն ինչո՞ւ Գոյէճի գործով չես գրաղիր. տղադ կընէ, աղջիկդ կընէ, դուն ինչո՞ւ տունը նստեր ես : Դուն ալ չարչարող քաչէ, Լալլա՛հ, դոնէ դուռ ինկիր (ծաղրակալն) :

ԱՐԱՔՍ. — Դուն այդպէս ծաղրէ, կը տեսնես ինչպէ՛ս կընեն : Ես ալ կընեմ, ի՞նչու չեմ ըներ, ամօ՞թ բան է. եօթը եկեղեցի շինելէն ալ վարձք է :

ՄԱՐՏԻԿ. — Հա՛, հա՛, հա՛, (փոքր բռնելով կը ծիծաղի) տղադ քու վրադ լաւ աղդեր է. դուն ալ նոր Գոյէճի հողաբարձու կըլլաս. (կը ծիծաղի) հա՛, հա՛ հա՛, (ծիծաղը կը փախուի հագի) :

ԱՐԱՔՍ. — Դուն այդպէս ծաղրէ :

ՄԱՐՏԻԿ. — Չեմ ծաղրեր, բայց չեմ հաւատար : Ճահճին մէջ ս՞՛վ կընայ ձուկ որսալ : Դեռ այս ժողովուրդը գոլէճ մոլէճ չի կընար հասկնալ :

ԱՐԱՔՍ. — Երբ մէջ ինկնող չարչարուող կայ, կը նշանակէ կը հասկնայ : (Կերթայ լուսամուտէն կը նայի) Ա՛յ եկան : Պօյիդ մեռնիմ, չինառ տղաս :

ՄԱՐՏԻԿ. — (Կնոջ ձեռով ասելով) Պօյիդ մեռնիմ, չինառ աղջիկս :

ՏԵՍԻԼ Բ.

Ներս կը մտնեն ՏԻԳՐԱՆ, ԱՐՈՒՍԵԱԿ, քիչ յետոյ
ԿԻՐԱԿՈՍ

ՏԻԳՐԱՆ. — (Ուրախ ներս կը մտնէ եւ գլխարկը կը նետէ սեղանին վրայ) *Քէ՛Ք ըրէ մայրիկ, մենք յաղթեցինք: Գործի հիմքը դրեցի: Թովմաս աղան խոստացաւ ինձ հետ միասին գործել: Մենք յաղթեցինք:* (Արախսին ուրախութեան նշաններ կը ցուցնէ)

ՄԱՐՏԻԿ. — (Ինքնիրեն) *Վերջն է գովելի:*

ԱՐՈՒՍԵԱԿ. — *Քէ՛Ք ըրէ, մայրիկ, մենք յաղթեցինք: Ես ալ գործի հիմքը դրեցի: Տիկին Սառան խոստացաւ ինձ հետ միասին գործել:*

ՄԱՐՏԻԿ. — *Ասոր բոլորովին վերջն է գովելի:*

ՏԻԳՐԱՆ. — *Կը յաջողուի:*

ԱՐՈՒՍԵԱԿ. — *Պիտի յաջողուի:*

ՏԻԳՐԱՆ. — *Մայրիկ, Արուսեա՛կ, դուն ալ հայրիկ. երգենք, խնդանք. խնդանք ոչ լանք. ապա երգենք:*

ԱՐՈՒՍԵԱԿ. — *Երգենք:*

ԱՐԱՔՍԻՍ. — *Ես ալ կերգեմ, է՛ս ալ:*

ՄԱՐՏԻԿ. — *Ա՛յս էր պակաս: (Ինքնիրեն)*

ՏԻԳՐԱՆ. — *Երգենք. ապա, մէկ, երկու, երեք, (Կերգեն՝ Հերիֆ ՈՐԳԵԱԿը):*

ՄԱՐՏԻԿ. — (Ասոնց երգելու ժամանակ, երբեմն կուրախանայ, երբեմն կը տրտմի) *Իմ փորս կը կռկռայ, ասոնց զէ՛քը կուզայ:*

ԵՐԵՔԸ. — (Կերգեն՝ **ԻՆՆՉՈՎ ՍՐԱՆՔ ՄԵՉ ՏԻՐԵԼՈՒ ԱՐԺԱՆԻ**):

ՄԱՐՏԻԿ. — *Ճիշտ են ըսած՝ կուշտը անօթիին*

մանր կը փրթէ:

ԱՐԱՔՍ. — *Ա՛յ մարդ, ոչ միայն հացով կապրի մարդ. չէ՞ս լսած: (Տիգրան կը պարէ, միւսները կը ծիծաղին)*

ՄԱՐՏԻԿ. — *Լսած եմ. քանի որ այդպէս է, ես ալ կերգեմ: (Կերգէ՝ Ա՛Յ ԿՆԻԿ ՔՈ ԽԵՐԸ..... Կիրակոս երգի կէսին ներս կը մտնէ):*

ԿԻՐԱԿՈՍ. — *Աղա՛, երթանք դու քո հացդ կեր. էթէ անոնց նախ, անօթի կը մնաս:*

ՄԱՐՏԻԿ. — *Ճիշտ է ըսածդ, տղա, երթանք (կերքան դուրս):*

ՏԻԳՐԱՆ. — *Այսպէս ուրեմն, մենք կրնանք այս քաղաքին մէջ օրինաւոր գոլէճի մը հիմը դնել:*

ԱՐՈՒՍԵԱԿ. — *Այո, կրնանք. միայն թէ մեր գոծելու եռանդը եւ բամբասանքներու արհամարհանքը շատացնենք:*

ԱՐԱՔՍ. — (Չեռֆերը վեր բարձրացնելով) *Օրհնուի ձեր գործը: (Դուրը կը ծեծուի):*

ՏԵՍԻԼ Գ.

(Մտնում են ԹՈՎՄԱՍ եւ ՍԱՌԱ: Արուսեակ կը վազէ դէպի Սառան, շարը կառնէ, կը ծալէ մէկ կողմ կը դնէ, եւ Թովմասին բամբաստա ընելէն վերջ՝ դուրս կերթայ):

ՏԻԳՐԱՆ. — *Ա՛ռ, յարգանքներս, Թովմաս աղա. որքա՛ն ուրախացուցիր մեզ քո այցելութեամբ: Բարեւ, Սառա խանր՝ շատ ուրախ եմ որ դուք եւս արհամարհելով կանացիական շարձաֆը՝ ազգային գործի ասպարէզը կը մտնէք: Խնդրեմ նստեցէք:*

ԹՈՎՄԱՍ.— Ի՞նչպէս էք, Արաքսիա խանրմ.
Ի՞նչպէս կանցնին օրերդ:

ԱՐԱՔՍ.— Շնորհակալ եմ. ձեզ պէս բարեկամ
ունենալէն յետոյ՝ շատ լաւ եմ:

ԱՐՈՒՍԵԱԿ.— (Ներս կը մտնէ եւ Սառային մօտ
նստելով՝ կը խօսին):

ՏԻԳՐԱՆ.— Է՛յ, Թովմաս աղա, գործի սկսինք
չուտով: դպրոցիները բացուածը կըլլայ, իսկ մենք
կանոնաւոր դպրոց մը չունինք:

ԹՈՎՄԱՍ.— Անշուշտ պիտի սկսինք: Ես ինչ-
պէս խոստացած եմ, ամէն կերպ պիտի աշխատիմ,
եւ արդէն մի քանի մարդիկ համողած եմ. եթէ նոյն-
իսկ անոնք ալ չօգնեն, ես իմ բոլոր կարողութիւնս
տրամադրելի պիտի ընեմ:

ՏԻԳՐԱՆ.— Կեցցէ՛: Մայրիկ, ես չասացի՞:

ԱՐԱՔՍ.— Շա տաղբիս սրդի, եւ դարերը քո
մէջատակը պիտի օրհնեն:

ՍԱՌԱ.— Արդէն 50-է աւելի տիկիներ եւ օրի-
որդներ խօք տուած են միանալ մեզ՝ դրամ ժողուել,
որպէսզի փառաւոր դպրոց մը շինենք:

ԱՐՈՒՍԵԱԿ.— Ես շատ կուրախանամ, որ մեր
իզական սեռը կարթնայ եւ ինքզինքը կը նուիրէ
կրթական գործին. մեծ մայրերը մեծ դաւակներ
կունենան: (Իրարու հետ դարձեալ կը խօսին, յետոյ
ընդհանուր խօսակցութեան կը խառնուին):

ԿԻՐԱԿՈՍ.— (Ներս է մտնում, սուրմը ձեռին եւ
դնում է Թովմաս աղայի առջեւ):

ԹՈՎՄԱՍ.— (Սուրմը խմելով) Ես այնքան ալ
չեմ մեղադրեր մեր ժողովուրդի անտարբերութիւնը:
Աղէտներու միջոցին ես տեսած եմ որ բուռերով կու-

տայ: (Կը խմէ) Սակայն ժողովուրդը չի գիտեր
դպրոցի քաղցրութիւնը, պէտք է սովորեցնել: (Կը
խմէ եւ ամանը կուտայ):

ՍԱՌԱ.— (Նոյնպէս կը խմէ եւ ամանը կուտայ
Կիրակոսին):

ԱՐԱՔՍ.— Անուշ եղաւ: (Թովմասին եւ Սառա-
յին) Ի հարկէ ժողովուրդը չի գիտեր, պէտք է հաս-
կըցնել:

ՍԱՌԱ.— Հասկցնող չէ եղած. կինը իրաւունք
չունի այդ տեսակ բաներու վրայ խօսելու, իսկ էրիկ
մարդիկն ալ, է՛հ մեր մարդիկը ե՞րբ են այդպիսի
բաներով զբաղուել. անոնք իրենց բոլոր յոյսը դրած
են եօթը սարի էն կողմից եկած առաջնորդներու վը-
րայ:

ԱՐՈՒՍԵԱԿ.— Մեր ազգը, մանաւանդ մեր քա-
ղաքացիք մի մեծ պակասութիւն ունին, այն է, որ
նախաձեռնութեան ոգին չունին:

ԹՈՎՄԱՍ.— Կարիքը կուգայ այդ եւս սովորեցը-
նելու:

ՏԻԳՐԱՆ.— Այո՛, կարիքը կուգայ այդ եւս սով-
րեցնելու. մինչեւ սայլը շուռ չը գայ, ճամբան չի
չտկուիր: Ու սայլը շուռ է եկել: (Կը մտնէ Մարտիկ
աղան):

ՄԱՐՏԻԿ.— Բարի էք եկել: (Կը նստի):

ԹՈՎՄԱՍ.— Բարի տեսանք: (Զեռճով՝ Սառան
ալ Մարտիկ աղային կը բարեւեն):

ՄԱՐՏԻԿ.— Տիգրան, դարձեալ ի՞նչ է սայլերը
ժուռ կուտաս:

ՏԻԳՐԱՆ.— Սայլերը իրենք են ժուռ եկած, ես
չեմ ժուռ տուողը: Արուեստը, ճարտարարուեստը

բազաքակիրթ աշխարհը այնտեղ հասցուցած է, որ նախկին կեանքի ոչ մէկ նմոյշ չէ մնացած: Անցած է այն ժամանակը, երբ Աստուած երկնքէն մանանա կը տեղար եւ անհող ժողովուրդը առանց մտաւոր ոյժի գործ դնելու, իր օրերը կերպով մը կանցնէր: Այն ժամանակներուն մէջ մտաւոր ոյժը շտապութիւն էր, մի աւելորդ բեռ էր: Սակայն այժմ, մտաւոր ոյժը կրթութիւնը լոկ գէնքն է կեանքը անտեսելու, իր կեանքի բաժինը շահեկան դարձնելու: Վա՛յ այն ծընողքներուն, որոնք այդ գէնքը չեն տար իրենց զաւակներուն, որով կը դարձնեն զանոնք կեանքի թըշուառ եւ դժբախտ բեռնակիրները: Կեանքի բեռնակիր, կեանքի մշակ, կը հասկնա՞ս հայրիկ, եւ մեր ժողովուրդը տգիտութեամբ իր զաւակները կեանքի մարապաներ կը շինէ՝ առանց վայելելու կեանքը, եւ առանց հրճուելու: Իսկ ու՞ր պէտք է շինուի այդ հրճուանքի գէնքը. այնտե՞ղ, այն Տէր Թոթիկեան խոզանոցի՞ն մէջ, ձեր վարժարաններու՞ն մէջ. անշուշտ ոչ, այլ...

ՄԱՐՏԻԿ.— Այլ կեանքի չարն ու բարին, նրա տնօրէնութիւնը Աստուածութեան ձեռքն է:

ՏԻԳՐԱՆ.— Ո՛չ.....:

ՍԱՌԱ.— Ո՛չ, Մարտիկ աղա, ո՛չ: Ճիշտ է, կեանքի պայմանները մենք չենք ստեղծել, բայց մենք մեր կրթութեամբ կարող ենք նոյնիսկ այդ վատ կոչուած պայմանները փոփոխել: Տնօրէնութիւնը, երկնային նախասահմանումը եթէ կայ էլ, նա մեր կրթութեան, մեր գիտակցութեան առաջ տեղի կուտայ: Մեր ժողովուրդը, մեր ազգը եթէ կուզէ ապրիլ, հրճուիլ եւ ոչ թէ լալկան կնոջ նման լալ, պէտք

ունի լաւ, նորատիպ եւ կեանքի գոյութեան համար կուռի գէնքերու. իսկ այդ դարբնոցը, ուր այդ գէնքերը պիտի կուռին, կուռուին, միայն ու միայն լաւ, կանոնաւոր եւ օրինակելի դպրոցն է: Երկրի վրայ եզած դարձանը երկնքի մէջ փնտուելը փիլիսոփայական չէ, եւ ոչ էլ օրինազանցական:

ՏԻԳՐԱՆ.—

ԹՈՎՄԱՍ.— Կեցցե՛ն, Օրիորդը եւ Սառան:

ԱՐԱՔՍ.—

ՏԻԳՐԱՆ.— (Ասկից կը մասնակցիմ երգելու Մարտիկէն գառ ալեւեքը) «ՍՈՐԱ ԿԷՍԸ, ԿԷՍԻ ԿԷՍԸ ԳԷԹ ԵՐԵՒԷՐ ՄԵՐ ԱԶԳՈՒՄ. ԲԱՅՅ ՄԵՐ ԿԱՆԱՅՔ ՈՒՐ ԵՂԻՇԷ, ՈՒՐ ՄԵՐ ՏԻԿՆԱՅՔ ՓԱՓԿԱՍՈՒՆ»:

ՄԱՐՏԻԿ.— Ի՞նչ կուզէք ըսէք, ես թէեւ շատ բան չեմ հասկնար, բայց այսքանս գիտեմ, որ մեր ներկայ դպրոցն էլ բաւական է մեզ նման մէկ անտէր աղբի: Գրի սեւ-սպիտակ ըլլալը գիտնան բաւական է. խօշ տէրտէր, վարդապետ չը պիտի ըլլան:

ԱՐԱՔՍ.— Ուսման ու տիրացութեան, տէրտէրութեան մէջ շատ-շատ տարբերութիւն կայ. տիրացուն այնքան գիտնական է, որքան սլէքրիկայ բուրդ գզողները:

ՄԱՐՏԻԿ.— Դուն ի՞նչ փոթօ դգալի պէս մէջ կընկնիս. քո ս՞ր գիտնականդ մեր տիրացու թաթոսին չափ գիտէ. երանի՛ մեր դպրոցներէն այսպիսի տիրացուներ շատ դուրս գան:

ԱՐՈՒՍԵԱԿ.— Հայրիկ, մի մեղադրեր մայրիկին: Խնկարկել, փոխ ու շարական բսել ո՛չ գիտութիւն է եւ ոչ էլ օգտակարութիւն: Գիտութիւնը ազգի գոյութեան պաշտպան գէնքն է: Ձին ունի իր

ՍՈՒՐԱ ՆԵՐՍԷՍ ՇՆՈՐՀԱԼԻ
Գ Ր Ա Դ Ա Ր Ա Ն
ST. NERSES SENORHALI
LIBRARY
ARMENIAN PRELACY

ամբախները, եզր իր եղջիւրները, եւ ամեն մի կեն-
դանի իրեն համապատասխան զէնքը՝ իր կերակուրը
գտնելու եւ իր գոյութիւնը պաշտպանելու: Անշուշտ
գիտես, որ կենդանիներին մէջ ապրելու ջանքը բը-
նազգական է: Իսկ մարդուս մէջ գիտակցական եւ
կամաւոր, որպէս եւ կարգաւորուած ու բարդ: Եւ
որպէսզի մարդկութիւն, ընտանիք կամ նրա անդամ-
ները, այն է ազգերը ապրին, պէտք է ունենան այն
ամեն զէնքերը, որ կը կոչուին Վարք ու Բարք, Ինք-
նատպութիւն, Նկարագիր, Բարեխառնութիւն, այ-
սինքն՝ մեծ կամքը պահպանելու իր ինքնութիւնը,
իր ազգութիւնը, իր ազգի պատմա-անհատական գո-
յութիւնը: Այս զէնքերը չունեցող ազգերը մեռան:
որովհետեւ նրանք կը մտածէին տիրացուի նման:
Անոնք չը կրցան իրենց մեծ կամքը պահել. որովհե-
տեւ այն որ պիտի փնտռէին երկրի վրայ, գործնա-
կան կեանքի մէջ, անոնք անցան երազական, անըջա-
կան աշխարհները, ու վստահացան ստուեր ետի վը-
րայ, կորուցին իրենց սեպհական եսը ու մեռան, որ-
պէս կը մեռնի թեւերը կտրած ճանճը: Հայ ազգը չը
մեռնելու համար՝ կարիք ունի մեծ կամքի. իսկ այդ
կարող է տալ անոր միայն ու միայն օրինաւոր զբո-
րոցը, որը մեզ կը պահար: Ամեն ազգի պարտակա-
նութիւնն է ապրիլ. ուրեմն բարձրացուցէք զպրոցը,
որ մենք կարողանանք ապրիլ:

ԱՐԱՔՍ. — (Մարտիկին) Կերա՛ր:

ՄԱՐՏԻԿ. — Բնա՛ւ ալ չը կերայ. այդ էս ալ գի-
տեմ. այն ալ գիտեմ որ մէկ ծաղիկով գարուն չի վի-
նիր:

ՏԻԳՐԱՆ. — Կը լինե՛ր, կը լինե՛ր:

ԹՈՎՄԱՍ. — Լինելու համար՝ մեզ տեսականէն
աւելի գործնականն է պէտք:

ԱՄԵՆՔԸ. — Այո գործնականը:

ՏԻԳՐԱՆ. — Կենսական գործնականը:

ԹՈՎՄԱՍ. — Ժողովուրդը կենսական գործնա-
կանի համար պատրաստ է:

ՄԱՐՏԻԿ. — Իսկ եթէ անհո՛րդ է:

ՍԱՌԱ. — Գործունէութեան առջեւ անհոգու-
թիւնները կը չքանան:

ԱՐՈՒՍԵԱԿ. — Կոխ՛ւ անհոգութեան դէմ:

ՏԻԳՐԱՆ. — Այո՛, քոյրիկ ջան: (Կերպէ, յետոյ
ամենքը) «ՄԵՆՔ ՊԷՏՔ Է ԿՈՌԻԻՆՔ»:

ԹՈՎՄԱՍ. — Օ՛ն Տիգրան, դէպի ժողովուրդ:
Երթանք: Մնաք բարի: (Ոտքի կը կանգնի)

ՏԻԳՐԱՆ. — Այո՛, դէպի գործնական կեանք:
(Կերթան):

ՔԻՉ ՄԸ ԱՏԵՆ ԴԱՌԱՐ:

ՍԱՌԱ. — (Չարշաւը կը փաթթուի) Մեր տի-
կիները որ Հայկական աղէտին համար իրենց զար-
դերը չը խնայեցին, իրենց զաւակներու կրթութեան
գործին համար եւս առաւել չեն խնայեր:

ԱՐՈՒՍԵԱԿ. — Մեր ճամբան Տիգրանի եւ Թով-
մասի ճամբուն զուգահեռականն է: Օ՛ն դէպի տի-
կիները:

ՍԱՌԱ. — Դէ՛պի տիկիները: (Կերթան)

ԱՐԱՔՍ. — (Անոնց ետեւէն նայելով եւ ձեռքերը
երկիւնք բարձրացնելով) Օրհնու՛րի ձեր ճանապարհը:

1895-201



ՄԱՐՏԻԿ. — (Նայնպէս ձեռքերը) *Մլի, ծաղկի ձեռքերը* :

ԿԻՐԱԿՈՍ. — (Արաքսի իսամ ժամանակը որ գարնացած կը նայէր) «*ԱՄէ՛ն*» :

Վ Ա Ր Ա Գ Ո Յ Ր



Ա Ր Ա Ր Ո Ւ Ա Շ Բ.

(Փողոցին մէջ կարապետ աղային կը հանդիպին երեք գիւղացիներ, եւ հետը տուն կերթան : Տունը սատրով կահաւորուած : Քանի մը աթոռներ : Պատերը հասարակ պատկերներ, հայելիներ, գապլըղին մէջ վանառականի տետրակներ, թուղթ, մելան եւ գրիչ, եւ մէկ սնուակ) :

Տ Ե Ս Ի Լ Ա.

Փ Ո Ղ Ո Ց

ԿԱՐԱՊԵՏ ԱՂԱ. — (Պատահելով գիւղացիներուն, որոնք գլուխ կը ծռեն) *Ի՞նչո՞յէս էք : Բարեւ : (Գիւղացիք թեմէննահ կընեն) Հը՛ ինձ հեռ գործ ունիք :*

ՀԱՄԲԱՐՁՈՒՄ. — Աղա, եկած ենք քանի մը լիւրա առնենք՝ մեր ցաւին ճար մը ընեն ք :

ԿՐՊՏ ԱՂԱ. — Եկէք տեսնամ ի՞նչ կըսէք (կերթան, երբ բեմէն դուրս կելլեն, վարագոյրը բարձրանալով կը ներկայացնէ կարապետ աղայի սենեակը) :

ՏԵՍԻԼ Բ.

(Կարապետ աղան ներս կը մտնէ եւ՝ գիւղացիները. աղան կը նստի, գիւղացիները ոտքի կը մնան) :

ԿՐՊՏ. ԱՂԱ.— Նստեցէք: Բարի եկաք: (Կը նստին եւ քէմֆէննահ կընեն) Ուրիշ ատեն Կարապետ աղան մտքերնիդ չիյնար, երբ կարիք ունենաք իսկոյն կը վազէք: Ծօ՛ Համբարձում՝, հազարէն մէկ քեզ խնդրեցի ինձ մէկ երկու լիտր բուրդ բերես, խնայեցի՞ր, վախցա՞ր, փոխարէնը չը կընամ աղէկութիւն մը ընել:

ՀԱՄԲԱՐ.— Աղա :

ԿՐՊՏ. ԱՂԱ.— Ի՞նչ աղա: Դուք մինակ խօսքով գիտէք ձեր ազգին աղաները պատուել, իսկ գործով, է՛, է՛, է՛: Մասամբ շնորհակալ եմ Խորէնէն, որ լաւ խալի մը խոստացած էր փէշքէշ ընել Վարդան աղային, տուաւ, բայց տէ՛հ անունը խալի էր:

ԽՈՐԷՆ.— Է՞ր աղա, լաւ խալի չէ՞ր: Ինչ ըրին եօթը ոսկիի չը տուի:

ՀԱՄԲԱՐ.— Աղա, ես ուղիղ քարէ կշիռքով երեք լիտր լաւ բուրդ բերի խանրմին:

ՀԱՅՐԱՊԵՏ.— Աղա, ղուրպան, տասը օր չիկայ ես ալ երկու լիտր բուրդ բերի, գեռ ես չունէի, ուրիշէն առի:

ՀԱՄԲԱՐ.— Ես ալ ուրիշէն առի: Ես ու՞րկէ ունենամ:

ԿԱՐԱՊԵՏ.— Պալքէ՛մ, գուցէ տնեցիք մոռցած՝ ինձ չեն ըսած: Բայց մեր հայերը հէնց ասանկ են, քիչ մը կուշտ ըլլան նէ, այլեւս աղա-մաղա չեն ճանչընար: Ա՛յ, քիւրտերը ատանկ չեն. անոնք իրենց

աղաները լաւ կը պատուեն: Բայց դուք ալ կը փուշմանէք: Քանի մը էնի չըխմաներ կան, անոնց խօսքը կը լսէք եւ ձեր ձեռքով ձեր տունը կը քանդէք: Վերջը դուք կը փուշմանէք:

ԽՈՐԷՆ.— Աստուած ձեզ մեր գլխէն անպակաս ընէ:

ՀԱՄԲԱՐ.—

— Ամէ՛ն:

ՀԱՅՐԱՊԵՏ.—

ԽՈՐԷՆ.— Մենք ոչ ոքի ոչ լսած ենք, ոչ ալ կը լսենք: Վերելը Աստուած՝ ներքեւը դուք էք մեր գըլ-խին տէրը:

ՀԱՄԲԱՐՉՈՒՄ.—

— Հալպա՛թ, հալպա՛թ:

ՀԱՅՐԱՊԵՏ.—

ԿԱՐԱՊԵՏ.— (Տեսարակները քրքրելով) Ծնորհակա՛լ եմ: Բայց ի՞նչու ձեր հաշիւները չէք վերջացներ, ախր՛ր ինձ ալ փարայ պէտք է:

ՀԱՄԲԱՐՉՈՒՄ.—

ԽՈՐԷՆ.— (Զարմացման նշաններ, անհանգրստութիւն) Աղա՛, մենք հաշիւ չունինք: Կալին ամենը վերջացուցինք: Մ խօքը չի՞ դար: Նոյնիսկ այս օտային մէջ. :

ՀԱՅՐԱՊԵՏ.—

ԿԱՐԱՊԵՏ.— Ձեզին բան մը մնաց. բայց թողունք: (Գիւղացիները աչքով իրար զարմացական նշաններ կընեն) Այժմ չարժէ ատոր մասին խօսիլ: Է՛հ, ինչո՞ւ համար էք եկած: Կարապետ աղան ի՞նչի համար է մտքերնիդ ինկած:

ԽՈՐԷՆ.— Աղա, մեզ քանի մը ոսկի պիտի տաս:

ԿԱՐԱՊԵՏ. — Ինչքա՞ն կուզէք :

ԽՈՐԷՆ. — Ինձ ութ ոսկի պէտք է :

ՀԱՄԲԱՐ. — Ես տասը կուզեմ :

ՀԱՅՐԱՊԵՏ. — Ես տասնը՛հինգ :

ԿԱՐԱՊԵՏ. — Գիտէ՞ք որ Իտալիացին պատե-
րազմ կընէ : Փարանիս ամենն ալ տուած ենք կառու-
վարութեան, մէյ մըն ալ որ ժամանակը խառն է. ա-
ռաջուան պայմաններով մեզի ալ վարայ չեն տար :
Ֆայլիզները ծանրացած են : Բայց կերպով մը ձեզի
չեա եօլլայ կերթանք :

ՀԱՅՐԱՊԵՏ. —

ԽՈՐԷՆ. — Աղա, մենք ալ քուզե՞ք ենք, մեզի
պէտք է պահպանես :

ՀԱՄԲԱՐՁՈՒՄ. —

ԿԱՐԱՊԵՏ. — Հալպաթ իմն էք. բայց... պատե-
րազմը մեր տունը քանդեց : Ես ուրիշներու նման
չատ չեմ ուզեր : Չորս ամիս ժամանակով եւ 10-ը
զուրուշ ֆայլիզով գրել տուէք մուրհակները :

ՀԱՅՐԱՊԵՏ. —

ԽՈՐԷՆ. — Աղա, շատ է : Խեղձ ենք :

ՀԱՄԲԱՐՁՈՒՄ. —

ԿԱՐԱՊԵՏ. — Պատերազմն է մեղաւոր, ես ի՞նչ
ընեմ : Ուրիշները 12 զուրուշով ալ չեն տար : Քանի
մը զուրուշ աւելի տալով զուք չէք վնասուիր (կը
կանչէ ծառան) Սեղրա՛կ, Սեղրա՛կ : (Ծառան ներս
կը մտնէ) Երեք խա՛վայ բեր :

ՍԵՂՐԱԿ. — Շաքարո՞վ, թէ՞ լեղի :

ԿԱՐԱՊԵՏ. — (Կողմնակի) Չէ՛, մի չաքարով :
(Սեղրակին) Լեղի բեր : (Ծառան կերթայ) Շատ չէ :
Դուք քանի մը զուրուշ աւելի տալով չէք վնասուիր,

բայց մենք պահաս ստանալով կը վնասուինք, եւ աղ-
բը կը վնասուի : (Ծառան սուրբը կը բերէ եւ կը մօ-
տեցնէ : Կը խմեն : Կարապետ աղան տետրակներ կը
քրքրէ : Ամանները կուտան ծառային, որը կերթայ)
Տէ՛հ, գացէք մուրհակները գրեցուցէք, բերէք : Բայց
պատերազմը մեզի շատ կը վնասէ : Կալի ժամանակ
պիտի տաք :

ՀԱՄԲԱՐՁՈՒՄ. —

ԽՈՐԷՆ. — Աղա, կալին երկու ամիս կայ :

ՀԱՅՐԱՊԵՏ. —

ԿԱՐԱՊԵՏ. — Չէ՞ որ մեզի ալ պէտք է : Պատե-
րա՞զմ է : Տէ՛հ գացէ՛ք, գրել տուէք, վերջը կը կարգա-
գրենք : (Գլուխ կուտան եւ կուզեն երթալ) Խորէն
աղա՛, այս քանի օրերս Վարդանիս նշանելու եմ,
ի՞նչ նուէր պիտի բերէք :

ԽՈՐԷՆ. — Աղա, մէկ ոչխար կը բերեմ :

ՀԱՄԲԱՐ. — Ես ալ իւզ կը բերեմ :

ՀԱՅՐԱՊԵՏ. — Ես ալ բան մը կը բերեմ :

ԿԱՐԱՊԵՏ. — Ատիկա վերապիտ եղաւ : Դու լաւ
խալի մը կը բերես :

ՀԱՅՐԱՊԵՏ. —

ԽՈՐԷՆ. — Կը բերենք, ի՞նչու չենք բերեր : Մեր
աղային կուտանք, խօշ ուրիշին չենք տար եա՛ :

ՀԱՄԲԱՐՁՈՒՄ. —

ԿԱՐԱՊԵՏ. — Շատ չնորհակալ եմ : Երթա՛նք,
երթանք մուրհակները գրել տանք : (Կերթան)

ՏԵՍԻԼ Գ.

(Բեմը մի փոքր ժամանակ դատարկ կը մնայ)

ՍԵՂՐԱԿ. — (Ներս կը մտնէ) Ասոնք ալ թակար-

դի մէջ ինկան : Փափուկ փուլ է : Ինչպէ՛ս համոզեց
եւ մէկ լեզի սուրճը տասը ոսկիով ծախեց : Դարձեալ
կըսեն՝ հարուստները խիղճ չունին : Ապա սա խիղճ չէ
ի՞նչ խղրլխուրթ է : (Կերգէ)

- 1.- Ա՛յս մեր սիրտը լիքը տարտ, ցաւ...եւայլն
- 2.- Հարուստ մարդիկ կուտեն, խմեն, եւայլն
- 3.- Խեղճ աղքատը դառը դատէ, եւայլն
- 4.- Խեղճ աղքատի հոգին դուրս գայ, եւայլն
- 5.- Ա՛յս մեր սիրտը լիքը տարտ, ցաւ, եւայլն :

ՇՈՒՇԱՆ. — (Բեմի ետեւէն) Պայծա՛ռ, Պայծա՛ռ,
տես ի՞նչ կուզէ տէլլալ Մարիամը : (Սեղրակը գը-
լուխը քափահարելով դուրս կերթայ : Միւս դռնէն
կը մտնեն Պայծառը եւ տէլլալ Մարիամը) :

ՏԵՍԻԼ Դ.

ՊԱՅԾԱՌ. — (Խօսելով ներս կը մտնէ, ետեւից
Մարիամը) Մարիամ պաճի, էլ առաջուան պէս չեմ
տար : Քէչէլենց Տուտին, Թօփալենց Լուցցիկը, Ղա-
զաղենց Թուման, Պազաղենց Հայկանոյշը, Գերան-
դենց Եւան չեն տար, ես ի՞նչու տամ : Երկու ոսկի
կուտամ, ութերորդ Կիւրակին երեք ոսկի կառնեմ :

ՄԱՐԻԱՄ. — Վա՛յ, քօտանամ ես : Չըսե՞ս չար-
չարուիմ, բան մըն ալ վրան դնեմ, բերեմ տամ քեզ :
Չէ՛ Պայծառ խանրմ, ասանկ բան չըլլար :

ՊԱՅԾԱՌ. — Չես ուզեր, գնա՛. այժմ մուսաֆիր
ներս կուգան, աշխրբի գործը ունիմ : Գնա՛ թող ու-
րիչը տայ :

ՄԱՐԻԱՄ. — (Կողմնակի) Ինչ բրած, պիտի առ-
նեմ : Պայծառ խանրմ, քիչ մը պակսեցուր :

ՊԱՅԾԱՌ. — Ո՛չ. անկարելի է : (Կազէ երթալ) :

ՄԱՐԻԱՄ. — (Մտածելով եւ կողմնակի) Ճար
չունիմ, աղքատութեան աչքը քօտայ : (Պայծառին)
Պայծառ խանրմ, տու՛ր :

ՊԱՅԾԱՌ. — Բէ՛հինը տուր տեսնամ : (Մարիամը
կուտայ քանի մը մատանիներ եւ հապեր : Պայծառը
կը նայէ եւ կը համրէ) Տե՛ս, յիսուն հատ հասկ է, եր-
կու մատանի եւ մէկ դէյնաթ ալթուն : Ուղիղ ութե-
րորդ Կիւրակին երեք ոսկի կը բերես եւ կստանաս :
(Կուտայ երկու ոսկին) Ա՛ն (կը համրէ Մարիամին
ձեռքը) մէկ, երկու : Նայէ ինքզ լաւ, թարազին տե-
ղը, որ ետ բերես չեմ վերցնեմ :

ՄԱՐԻԱՄ. — (Կը նայէ ոսկիները) Շատ անխիղճ
բան կընես, Պայծառ խանրմ : Վաստկածս ամենքն
ալ քեզ պիտի տամ, ինձ բան չը մնար : Է՛հ ի՞նչ ընենք
մեր ճակտին ալ այսպէս գրուած է, որ էչը դատէ,
ձին ուտէ : (Կերթայ դուրսի դռնով)

ՊԱՅԾԱՌ. — Մարիամ պաճի, Մարիամ պաճի :
(Մարիամը ետ կը դառնայ) Մարիամ պաճի, այսօր
միւսաֆրը ունինք, եկ քիչ մը աման-չաման լուանա-
լուն եարտում ըրէ :

ՄԱՐԻԱՄ. — Ատիկա ալ՝ խասուլա՞ն է :

ՊԱՅԾԱՌ. — Է՛հ, ի՞նչ կեղծայ : Համ հացը
կուտես, համ չաղըճիներուն թամաչա կընես : Ըրա-
ծըդ ալ քանի մը աման-չաման լուալ պիտի ըլլայ :
Հայերը միշտ ատանկ են : Ես քեզի նեղ օրիդ օգնեմ,
դուն սա պզտիկ բանը չընես : Է՛յ կիտի աշխարհ :

ՄԱՐԻԱՄ. — Պայծառ խանրմ, Աստուած գիտէ
ով որուն կօզնէ : Է՛հ, կուգամ : Մնաս բարեաւ : (Կեր-
թայ) :

ՊԱՅԾԱՌ. — Բարի եկար : Շուտ է՛կ, հա՛ : (Կեր-

թայ դէպի ներսի դուռը ըսելով) *Քաղցած ու հոգարտ չնէր*: (Կերթայ):

ՏԵՍԻԼ Ե.

(Երբ Պայծառը դուրս կերթայ, կը բարձրանայ միւս սենեակի վարագոյրը: Կոկիկ սենեակ, լաւ գարդարուած հայելիներով, պատկերներով: Հայե-լիներից մէկի առջեւ նստած կը գարդարուի օրիորդ Իսկուսին, եւ կամաց կամաց կերգէ):

ԻՍԿՈՒՀԻ. — Ալ ճին եկաւ անտէր եկաւ

Ախ իմ եարը տուն չեկաւ:

(Շուտ-շուտ)

Ախ սիրուն ճի դուն ինձ ասա՛,

Ո՞ր տեղ թողիք իմ եարս .

Ո՞ր ձորին մէջ, ո՞ր ֆարին տակ

Անտէր թողիք իմ եարը:

ՊԱՅԾԱՌ. — (Ներս մտնելով) *Վա՛յ կուրանամ . դեռ թուալէթդ չես վերջացրել . այժմ միւսաֆըրները կուզան: Տե՛ս ի՞նչ հապեր եւ մատանիներ եմ բերած:*

ԻՍԿՈՒՀԻ. — (Կառնէ կը դիտէ) *Ասոնք որու՞նն են: Հին է (կուտայ իրեն) բայց ի՞նչ աղէկ է:*

ՊԱՅԾԱՌ. — *Տալալ Մարիամի բէհինն է: Լաւ ժամանակ հասաւ: Ես կը խորհէի թէ ի՞նչ պիտի դընեմ, չէ՞ որ զարդերս եզրայրնիս զրամ է շինած՝ տուկսով կուտամ:*

ԻՍԿՈՒՀԻ. — (Մազերը շփելով) *Թէեւ հարուստ ենք, բայց օր մը զարդ չունեցանք: Միշտ բէհին զար-*

դեր կը դնենք: Չէ՛, ես ասանկ չեմ ըներ: (Գորտելան կուտայ Պայծառին) *Այս գորտերս քիչ մը լաւ կապէ:* (Պայծառը կը կապէ գորտելան, իսկ Իսկուսին մեղմ եւ պարելու նման ձեւեր կընէ եւ կերգէ)

Եաղլուխս եարի դրկածն է
Չորս բոլորքը ալ նախշած է:

ՊԱՅԾԱՌ. — (Գլխին զարնելով) *Քիչ մը հանգիստ, ասանկ՛մ:*

ԻՍԿՈՒՀԻ. — (Դարձեալ կերգէ)

Պատկերս վրան ֆաշած է, եարօ-ջան
Սիրուն տղա տուր եաղլուխս:

(Թուալէտը կը վերջացնէ, ինքն իր շուրջը պըտտելով, կըսէ Պայծառին) *Ի՞նչպէս է, աղէկ կոյ՛մը՞:*

ՇՈՒՇԱՆ. — (Ներս կը մտնէ) *Աղջիկ, անամօթներ, չէ՞ միւսաֆըրները կուզան, դուք ձեր ոտով գլխով կը խաղաք, շուտ ըրէք: Վերջացուցէ՛ք, տէրս ու կրակի մէջ ենք ինկած այս այսամի աղջկանց ձեռքէն: Ամբողջ օրը հայելիի առջեւէն չեն պահուիր: Դէ՛հ, շուտ ըրէք, Պայծառ դնա հագուէ շուտ . աղջի Իսկուսի, քեզ ծանր պահէ, թէ չէ, երբ միւսաֆըրները երթան՝ միտք կը վրցնեմ:*

ԻՍԿՈՒՀԻ. — Օ՛շտ . էն այսամը անցաւ: Չգոյշ կեցիր որ ես քո եղած-չեղած մազ՛րդ չը փեճկեմ: Մամա, հըլը տես լաւ կոյ՛մը՞:

ՇՈՒՇԱՆ. — Գետին մտիր դուն ալ քու ույ՛մը՞ չիդ ալ . շուտ ըրէ անա կուզան:

ԻՍԿՈՒՀԻ. — *Կուզա՞ն, կուզա՞ն, կուզա՞ն: Վայ ի՞նչ ընեմ կուզան . առ աս լիպաս կապէ . (կողմնակի) շատ մի մըթմըթայ . վու՛յ տեսնեմ ձեռքերդ մաքու՞ր է: Թու՛յ, ըխք: Լիպաս աղտոտեցիր: (Չեռ-*

բէն կը խլէ) **Գրողը տանի քեզ**: (Կը դնէ ծնկան վրայ եւ կսկսի շինել):

ՇՈՒՇԱՆ. — **Փռչին վրա՛դ**: (Ճեռքը մը բերով) **Կերթայ**:

ԻՍԿՈՒՀԻ. — **Քեզ ո՞վ ըսաւ թոնրատունէն հոս գաս**: **Լիպաս կեղտոտեցիր**: (Կը դնէ գլխին եւ մագերան վրայ ամրացնելով, թէք հայեացքով մը կը նայի հայելին) **Լա՛ւ կոյ՞մը՛ն**: (Կերգէ եւ կը պարէ)

Սիրուն է, սիրուն է,
Ես աղչիկ եմ Այ կուգեմ,
Որ տունը որ հարս երթամ

Ոսկին սարէ սար կուգեմ: (Ոսկիները կուզէ)

ՎԱՐԴԱՆ. — (Ներս կը մտնէ, տեսնելով որ իսկուհին կը պարէ, ինքն ալ կերգէ, կը պարէ):

Սիրուն է սիրուն է,
Անձրեւ եկաւ շաղպէն
Ուռի տերեւ դողպէն,
Հրէս եկաւ իմ աղբէր
Այ ճին տակէն խաղպէն:

ՇՈՒՇԱՆ. — (Դրսէն կը կանչէ) **Իսկուհի՛, աղջիկ Իսկուհի՛**:

ԻՍԿՈՒՀԻ. — **Գըզըլգու՛րս** (կերթայ):

ՎԱՐԴԱՆ. — **Այստեղ իմ տեղը չէ**: **Առնեմ ընկերներս երթամ այգիները լաւ քէյֆ ընենք**:

(Սենեակի մէջ կը պտտի սուլելով, երգի մը եղանակով կը վերցնէ սրուակը, գլուխը կօծէ, նայնպէս քաշկիմակը եւ գրպանը կը դնէ: Պետերը կուրբէ՛ հայելիին առջեւ կանգնած եւ երգ մը մընալով դուրս կուգայ):

ՏԵՍԻԼ 2.

ԿԱՐԱՊԵՏ. — (Շուշանին հետ ներս կը մտնէ բարկացած) **Կինա ի՞նչ է՛ քիչ մը շներ գլխուդ թփերիս**: **Ես ըսոնց բան չեմ ուզի**, **հզար ժու՛մ քզի չի՛մ ըսիրիմ քի**, **ես հաց չունիմ քի նանց անգգամները իգան զգմոտեն**. **Ճանր՛մ ի՞նչ հազ ունիս դուն քո գըլխովիդ բան կինիս**:

ՇՈՒՇԱՆ. — **Եարա**, **սանց բան կեղնա՞՞**, **բողո՛մի հուսկութ զրուցէ**, **մարդ մեր զրուցքը չիմնայ**. **դուն մեզի բազել կինես**:

ԿԱՐԱՊԵՏ. — **Ես հալգուն կերցնելու հաց չունիմ**: **ի՞նչ է**, **զար վաստակիս չէ՞լէ՞ն կիգայ**. **այնի հըմմայ**, **մըն երթաս էն կընկտիքը վարիս**, **չէ վըջէ գլուխիդ կը կտորեմ**: (Չեռփի փայտը կը վերցնէ):

ՇՈՒՇԱՆ. — **Աստուած առնէր քեզի լէ**. **քու կերցուցածդ հաց չէ**: **Գրողը տանի քեզի քիմի նանքէրս մարդը**. **Կինա կուզիս մեզի բազել էնիս**, **բազել՛լ մարդ**:

ԿԱՐԱՊԵՏ. — (Մէկ երկու զարնելով) **Հալա լի՛րք լիրը կը խօսա՞ս**. **հացս կերէք հողուս ետեւէ օլրուէք**. **հա՛ հոսցէն սորա շտիկ կուտէք հա**: **Ես չուկան հացով ու սոխով կանցնիմ օրիս**, **դուք ըմմըն օր քէֆի մէջ եղէք**:

ՇՈՒՇԱՆ. — (Լալով) **Սեւ էր էն օրէն քի**, **քզի քիմին հրէչին ըստ էկայ**. **ըմըն օր չուր հացով կանցընենք օրերնիս**. **ըսոր քանի մը հատ կնկտիք էկան**, **գլխու վրայ ճնիր բոլրեցին քզի**, **նանց իշալահ սատկիս դուն լէ՛ քո հացդ լէ**:

ՍԵՂՐԱՎ. — (Ներս մտնելով) **Աղա**, **քանի մը**

գիւղացիներ քրդի կուզին:

ԿԱՐԱՊԵՏ — Թէզ դուրս հանէ էն անըզ-
դամները. (տէֆի ձայն լսելով) ընի՛ պակաս էր.
ԼԵԿԵՅԷ, ԼԵԿԵՅԷ, մէյժուն քիմի, խարկուրեցէք, թիւ՛
չան ճնսեր (դուրս կերթայ) աչուընիրդի բաց-բաց
ունեցածտի դա՞յ էնին. Ես գիտնամ ի՞նչ կինիմ:

ՇՈՒՇԱՆ — Աճէսլ ըսի ե՞ր մըն սատկի քի, էս
տունը չէնք շնորքի մը մտնայ: Հարստութիւնտի հա-
րամ էղնայ, փարան դաննիմ էղնայ հոգուդ: Ա՛ր, իմ
քաշածս օրեր է. էրնէ՛կ ընունց քի, չուր հաց կու-
տեն բահաթ սրտով ու սիրով... Օսկի լական է
դէմս՝ արին կը դարձնիմ, ի՞նչ օգուտ: Քաղքի ըմը-
նէն խօճա տունն ենք, ատենէ ժու՛մ մի մեր տունէ
մասֆըր էկաւ իսա՛ վա՛յ է վրանիս:

Կը դառնաս քի քրդի շան տեղ դնող չկայ, տահա
իրան սալլիս: Տէրտէր է՛ իրեն շատ փօլթիք կընէ.
բանայ, հարսիդ լէ՛ հաթթա տունդ լէ: Խօշ ժողովը-
թուճար է՛ կեղծաւորութիւն կինէ, ժողովուրդ է՛ քիչ
կը մնայ ճիվերդ պագնէ. տահա ո՞ր էրթաս տար-
տիդ սալլիս: Օր մը չը տեսայ բոլոր քուֆլըթով
նստինք մէկտեղ պրկիչ խան մի հաց ուտենք: Ստատ
կուիւ, կուիւ, կուիւ: Սանց տան մէջ աղջիկալէ կը լըր-
բանայ, հարսիտ լէ՛ հաթթա տունդ լէ: Խօշ ժողովը-
դի խօսքերը սուտ չին, քի կըսին, մեր տունը ինկած,
անբարոյսական տուն է: Նայլըթանք է, ամօթ է, էս
տան բաժին է, դմմակն է քի էս ամօթը կը ծածկէ.
վայ էն օրը քի դմմակ կը հալի, է ի՞նչ կեղնայ թող
էղնայ, էրթամ մասֆըրներու քով: (Այդ միջոցին կը
լսուի տէֆի ձայն, ներս կը մտնեն Պայծառը, Իսկու-
հին, Ա. Բ. Գ. Դ. Ե. Զ. տիկիներ. քիչ յետոյ Մարիամ

պանին, շուշան, ֆիկանը ձեռքը կը դնէ սեղանին
վրայ):

ՏԵՍԻԼ Է.

ՇՈՒՇԱՆ — Կը ինդրեմ նստեցէք: Աղջիկ Իս-
կուհի՛, Պայծառ, աղկէկ պատիւ էրեցէք խանըմ-
ներուն: Իմ տունիս չէ, ձեր տունն է, ի՛նչ սրտերնիդ
կուզէ, կերէք՝ խմեցէք: Մի վախնէք աներնիս ըլինք
է, սրտերնիս ֆէրրահ է. քէֆ էրեցէք, կերէք, խմե-
ցէք, աշխարհքը մննակ ըսի կը մնայ: (Կը նստին
կսկիսի խօսակցիլ: Շուշան կերթայ):

Ա. — Ըսօր իմ սիրաս շատ կը քմուի, մըն էրթէնք
Քաթէնչունց տունը նշան շնաւորում, սօնա հօս գըս-
մաթ էղաւ, էկանք:

Բ. — Օղըլ, Քաթէնչունց էն դէշ աղջիկը ո՞վ
տուաւ. հըլըսէր օղուլ, մարդ չուզի էրիսը նայի:

Գ. — Քա, գինաս ո՞վ տուաւ էն դէշ աղջիկը Զուռ-
նայենց Գէորգն տուաւ, այու, ընի փարի խաթրին ա-
ուաւ էն դէշը. գինաս ի՛նչ կողտուկ ճի՛հէդ՝ ոսկի կը
տանի հեար:

Դ. — Ծօ, փարով թող էղնայ, ի՛նչ կուզէ ընի թող
էղնայ. հըմմա էմէն մարդ փարի տամմահ կինէ:

Ե. — Հա օղուլ, հա. փարով թող էղնայ՝ թող
տաճիկ էղնայ. հըմմա ինչ սր իսա, ի՛նչ մի տեսան
մէկ մէկ է:

ԻՍԿՈՒՆԻ — Շատ օսկի ունի հա՞. էշ մի չի
կարնայ վրայու օսկին կրէ:

ՊԱՅՄԱՌ. — Պա՛, ընունց ֆօրթան շատ է. ճվեր-
նին ընկողնու կօրս չէն էրկընցի:

Ա. — Նուր հաւատիս չբայ հէլէ: (Կը խնդան)

ՍՈՒՐՔ ՆԵՐՍԷՍ ՇՆՈՐՀԱԼ
Գ Ր Ա Դ Ա Ր Ա Ն
ST. NERSES SENORHAL
LIBRARY
ARMENIAN BROTHERHOOD

ամենքը) :

Ե. — Էնգըտըր նուր բաներ, նուր հաւատարմներ իկէքի, մարդ կը հայրի ո'ր մէկը միտքը պահէ :

Գ. — Կանէք ես ձգի նուր հաւատիս խտամ. Սարգիս աղան ճամբիւր Թորոս էֆէնտին քի էրթայ Յովսէփ աղայի աղջիկը՝ Մարիցան իր աղին ուզէ : Թորոս էֆէնտին կերթայ իր աղբորը համար կուզէ : Հրամա մապէննին արին կը հոտի :

ՄԱՐԻԱՄ. — (Օղիի շիշը ձեռքը) Նանց աղքէկ նստէք. հալլը բամբասեցէք. խօճաներ ըմբնէ նանց են՝ սուտ գրուցող, բամբասող, գէշ, թամպալ, անպէտք :

ԱՄԵՆԸ. — Փոչին գլխուդ :

ՄԱՐԻԱՄ. — (Ինքնահաւան) Փոչին ձեր գըլխուն. նստերէք ուրիշին կը բամբասէք. ինչ ատեն իրենց տունը կերթէք՝ փօլիթիքա կինէք : Ուրիշի միտքը քիչ ծամեցէք :

ՇՈՒՇԱՆ. — Ուրիշներուն սոնա կը խօսաք, համա քէֆ էրէցէք :

ՄԱՐԻԱՄ. — Շիտակ կըսէ Շուշան խանըմը : Հալա էլէք, մէյմուն քիմի խաղցէք :

ԱՄԵՆՔԸ. — Սատկիս դու :

ՇՈՒՇԱՆ. — Հատէ էլէք, Պայծառ, կարգով շարէ, թող Մարիամ պաճին մէյ մէկ Փինճան խայ :

ՊԱՅՄԱՌ. — Ըղուրդ, անամչնալ ըսեցէք, ի՞նչ խաղ կուզէք խաղանք՝ հարզի չալըճիներ իգան. թող ատննիս պարապ չանցնի, Աստուած վրանիս օր կը համարէ :

Ա. — Լօրքա, լօրքա ես կուզեմ :

Բ. — Հըլլսէյր. տահա անպէտք, գիշ բան չիկէ՞ր :

չիկէ՞ր :

Գ. — Հրամա ընունք մանսուֆ եղած են, նուր էլուկ բաներ իկայ :

Դ. — Ըսեցէք նուր էլունկ բաները, եանք ի՞նչ է :

Ե. — Կարմիր թաշի խաղը չեղնա՞յ :

Զ. — Աստուած կը սիրէք ընոնց անունը մի տէք. ընունք լէ բան են, վրանին կը գրուցէք :

ԻՍԿՈՒՂԻ. — Ես լէ միտք ունիմ Կարմիր թաշ գրուիմ :

ՇՈՒՇԱՆ. — Հու՛ս, ես բազի չեմ, դուն նանց թէրպէյէսուզ բաներ գրուցես. նանց բան ինես խայ, այնի քեզի կսպնիմ :

ԻՍԿՈՒՂԻ. — Օ՛չտ. ես բան մի էնիմ խա, թուրբանդի չեմ հիայ :

ՄԱՐԻԱՄ. — Ծուռ նստինք շիտակ գրուցինք. եանըմ, դուք կարմիր խաշը չէք հաւնէք. քէշքէ դուք ընուց մէջը մտնէք քիչ մը թէրպէյէ էղնիք, էս ձեր հալուր իրանքի չէք հաւնէք. բամբասողներ, Փուղուրներ, գողեր, ստախօսներ. գետինը մտնէք դուք ամընիգլէ. հալա ըսունց եացէք, իրանք շա՛տ պիտուին՝ ըսուր-ընուր լէ մսիրը կը ծամին. հալա դուք իմեցէք հարբեցէք, եանք ձեր գործին ո՞վ կը հիայ :

ԱՄԵՆՔԸ. — (Ծիծաղելով) Գրողը տանէր քեզի :

ՊԱՅՄԱՌ. — Էս շանը հաց մըն խտանք քի, իգէր մըզի քսուէր :

ՄԱՐԻԱՄ. — Հացդ թալանչի հօրդ տուր, տանէ աղջիկ թալամիչ էնէ : Աղջիկ Իսկուհի, թու երգը ըսէ, թող էս անամօթները խաղան. հայտէ էլէք, հատ-հատ իմեցէք քի՛ ելէք աղկէք կոտորուէք : (Օղի կուտայ ամենուն, խմողը կելլէ ոտքի-ձեռք)

կը բռնեն ու կը խաղան: Երգը կսկսի):

ԻՍԿՈՒՀԻ. — Դէ՛հ էալլա:

Նախրատագին խնկի ծառ,

(Պարը վերջանալէն յետոյ, ներս կը մտնեն Սա-
ռան եւ Սրբուհակը ապշած կը նային: Վերջացնելէն
յետոյ, ամենքը երբ տեղերնին կը նստին, կը բարե-
ւեն: Քիթ՝ իբր գարմանքի նշան կընեն):

ՇՈՒՇԱՆ. — Հրամեցէ՛ք, նստեցէք:

ՍԱՌԱ. — Շուշան խանրմ՝, շնորհակալ ենք: Ժա-
մանակ չունինք, շուտով պիտի երթանք:

ԱՐՈՒՍԵԱԿ. — Մէկ խնդիրքի համար եկեր ենք,
յոյս ունինք, որ չէք մերժեր:

ՇՈՒՇԱՆ. — Ի՞նչ խնդիրք է, ձեռքէս իզայ
զլիսուս վրայ:

ՍԱՌԱ. — Խնդիրքնիս միակ քեզ հետ չէ, բոլոր
խանրմաների հետն է:

ԱՄԵՆՔԸ. — (Զարմացած) Մեզ հե՞տ էլ.....:

ՍԱՌԱ. — Դուք դիտէք որ մեր գոլէճական գոր-
ծը շատ դէ՛շ վիճակի մէջ է: Դպրոցը իր դերը չի կա-
րողանայ կատարել եւ մեր դաւակնները անկիրթ մնա-
լով՝ թէ՛ իրենք կը վնասուին, թէ ազգին գործը կը
վնասեն:

ՇՈՒՇԱՆ. — Մենք ի՞նչ կնիք, մեր ձեռքէն ի՞նչ
կիզայ:

ԱՐՈՒՍԵԱԿ. — Ձեր ձեռքէն շատ գործ կուզայ:
Ամբողջ քաղաքակիրթ աշխարհը ցոյց է տալիս մեզ,
որ որ կինը խառնուած է կրթական գործին
մէջ, հոն ստաջ եկած է մեծ քաղաքացիներ՝ մարդ-
կութեան պարծանքները: Մեր ժողովուրդը ունի մեծ
կարիք.....:

Ա. — Է՛, ձեզ ի՞նչ, որ կարիք ունի:

ՍԱՌԱ. — Մենք ենք որ մեր զգալուն սրտով
գործի մէջ պիտի մտնենք, եւ այդ կարիքին բաւա-
րարութիւն տանք:

Զ. — Ուրեմն մեզմէ ի՞նչ կուզէք, դուք երէցէք,
ո՞վ ձեր ձեռքը բռնեք է:

Բ. — Դուք կարմիր խա՞չ էք:

ԱՐՈՒՍԵԱԿ. — Մենք թէեւ կարմիր խաչ չենք,
բայց մենք ալ Հայուհիաց Ընկերութեան կը պատ-
կանինք, եւ դուք իրաւունք չունիք ոչ մէկը ծաղրե-
լու: Ընդհակառակն, մենք ձեզմէ քաջալերանք եւ
նոր հիմնուած դոլէճին համար՝ ձեր նուէրներուն
կսպասենք:

Գ. — Ես գրաբար չեմ հասկնամ, մարդ քիմի
բան խօսայ. ի՞նչ կուզէք, կարճ կապեցէք. մենք լէ
գործ ունինք:

ՍԱՌԱ. — Դպրոցի համար հանդանակութիւն
կընենք. կը խնդրենք, որ դուք ալ սրտէս մեր քաղա-
քի հարուստ տիկիները՝ մասնակցէք այս գործին,
տալով ձեր սրտին բոլորը:

Ա. — Է՛, նանց է նէ, էրթէք բարի:

ՊԱՅԾԱՌ. — Ստոա խանրմ, էս աղջկան ժուժ մի
հիւս. էս աղջիկի ի՞նչ ուզի կէրնէ կնի. քու պատ-
ուիդ դէ՛մ է էս տեսակ չարչափիդ ստիւրիս ընկիրիս
բուշանիր կտրվիս. քոնէ սանց բրազիլ բան ումմիչ
չէնք էնէնք:

ՄԱՐԻԱՄ. — Ըսիկի բազիլութիւն չէ՛. բազիլու-
թիւնը Փայիղութիւնն է, չէ քի ազգի օղնելը: Բազի-
լութիւն էս ձե՛ր կրածն է: (Ցոյց տալով օղին):

Բ. — Դուն ձէնդի կարէ, քեզի՞ մնաց հաջելը:

ՇՈՒՇԱՆ.— Մենք ձգի փառա չենք իտա՝ զի տա-
նիք ուտիք:

Ա.— Մինք միր գաւկընները կերնանք կրթինք.
ձեզի չեն մնացիր միր գաւկընները կրթիք:

Բ.— Դուք ձրզի կրթեցէք. ելիրէք քուչան կո-
ւրվէք:

Գ.— Գացէք դուք ձեր գրաբարը ուրիշին ծախե-
ցէք:

Դ.— Մինք միր քէֆի տիղը լաւ գիննաք խար-
ձինք:

Ե.— Վա՛յ էն գուէճին՝ զի ձիր ձեռքով կեղնայ:

Զ.— Գացէ՛ք, գացէ՛ք, քալատ էկիրէք: էս տու-
նը պոչպողազ բանի հրմմար փարա խող չիգայ:

ԱՐՈՒՍԵԱԿ.— Մենք գիտենք որ գործողին վարձ-
քը այս է. սակայն չենք յուսահատուիր եւ ոչ ալ կը
վշտանանք:

ՍԱՌԱ.— Վշտանալու բնաւ իրաւունք չունինք.
ինչ կըսէք՝ ըսեցէք, բայց խղճացէք ձեր գաւակնե-
րուն վրայ: Նրանք ձեր վերջին յոյսն են:

ՇՈՒՇԱՆ.— Դուն մեզի խրատ իտալու չեկար
հոս. մինք միր տղիկները գինաք կրթիւր. (Իսկու-
հին դուրս կերթայ):

Ա.— Տներնին երկու լողմա հաց չունին ուտե-
լու, իրանք ելածին սանց բաներու էտիվ կոլրվին:
Ամօ՛թ է, գացէ՛ք, մինք ձիր թայը չինք, գացէք ձիր
թայը գտէք:

ԻՍԿՈՒՇԻ.— (Ներս է մտնում ծառային հետ)
Սեղրակ, դու՛րս հանէ էս կարմիր Ոսչը:

ՍԵՂՐԱԿ.— Խանրմներ, ահար էկիրէք արագ
խմիլու, հարբինալու, խաղալու, ըսունց հիտը բամ-

բասիլու, բարի էկիրէք, ըսունց ընկերն էք. ահա՛ր
էկիրէք փառա առնելու ըսունցմէնէ դպրոցի կրթու-
թեան համար, փառա խող չկայ ձիզի. էլէ՛ք գացէք,
հայտէ՛ հրամեցէք այս ճահճին մէջէն:

ԱՐՈՒՍԵԱԿ.— Կերթանք. կը ցաւինք որ Հայ
կինը այս դրութեան մէջ է (կերթայ):

ՍԱՌԱ.— Ձեր արարքով ցոյց տուիք, որ հա-
րեմական զեղխութիւնն ու անառակութիւնը դեռ ձեր
սրբութեան սրբոցն է. մնաք բարով (դուրս):

Ա.— Լիրբե՛ր:

ՇՈՒՇԱՆ.— Հալքու վրան չնիրը կը հաջան, միր
վրան թիւքինները:

ԻՍԿՈՒՇԻ.— Նանա խաղանք:

ՄԱՐԻԱՄ.— (Ծաղրելով) Խաղցէ՛ք, ըսօր խա-
ղողը՝ վաղը կիւլայ. խաղցէք, անճոռնուէք, ձիր կո-
չումը էնի է:

ԱՄԵՆՔԸ.— (Կանգ առնելով) Քաղցած չուն:

ՄԱՐԻԱՄ.— Գատիֆայո՛վ խամածուկներ:

Վ Ա Ր Ա Գ Ո Յ Ր



ԱՐԱՐՈՒԱԾ Գ.

Պ Ա Տ Կ Ե Ր Ա.

(Փողոց . անցուդարձ . աղբիւր մը , որի մօտ երկու կիներ կան . մէկը լաթ է լուանում . իրարու հետ խօսում են)

ԿԻՆ , Ա . — Ի՞նչ ընինք քուրիկ . հալպաթ մ'իր ճակտին ալ այս է գրուած , որ մինք դատինք՝ ուրիշէ վայելէ . Աստուած ալ աղքատին երեսը չի հիւստ :

ԿԻՆ , Բ . — (Երեսը լուալով) Աստուած էնունց տունը տակն ու վրայ էնէ . ամբողջ մէկ տարի է ես ընունց տունը կը բանիմ , հաքիզ ուղեցի , էլան ըսին՝ «Հասկերիս գողցիրիս» , եւ դուրս հանեցին . ըսունց խասեաթը նանց է :

ԿԻՆ , Ա . — Սանց չեղնան իսա , ըսքըրտըր փաւրա ուրկէ՞ն կը թօփեն : էն Պայծառ խանըմը կը տեսնա՛ս , ինչ գտիր միգի քիմի մարդու տունը ա՛վրե՛ր է . իմ գլխուս լէ սանց խաղիր շատ խաղցան , Փագաթ կըսին իրանց ումըն բանիր սանց է : Աստուած հազը նահաղին չի տար . գուրպան էղնամ ընուր դատաստանին :

ԿԻՆ , Բ . — Ակը Աստուած իմ Աստուածիս է՛ , ըսունց տունը տակն ու վրայ կընէ . սուտ չէ օր կըսին՝ քաւուեր՝ քաւին կը տանէ : Երթամ հայր սուր-

բին հարցնիմ՝ տեսնամ ի՞նչ կըսէ :

ԿԻՆ , Ա . — Գործդ հայր սուրբին թողեցիր նէ , աղէկ հացի տէր կեղնաս . հէչ հայր սուրբը ընունց խաթուր կը կտորէ՞ , խեղճուկ կնիկ :

ԿԻՆ , Բ . — Կերթամ Կուսակցութեանց քով :

ԿԻՆ , Ա . — Ընունց խօսք չունիմ , ընունք կէրնան :

ԿԻՆ , Բ . — Մնաս բարի . տունդ աւերակ դատնայ՝ Կարապետ աղա :

ԿԻՆ , Ա . — Խղճուկ կին , դուն ո՛չ վերջինն ես , ո՛չ առաջինը :

Պ Ա Տ Կ Ե Ր Բ.

(Կուգան Հայրապետ , Համբարձում եւ Խորէն . կը մօտենան աղբիւրին , որ ջուր խմեն) :

ՀԱՅՐԱՊԵՏ . — Չաւրներուս բերնէն հացը կըտրեցի , էն շա՛ն մարդուն տուեցի . նորէն անիրաւը փառան կուզէ . մեռնիլ կայ , փառա տալ չկայ (ջուր կը խմէ) :

ՀԱՄԲԱՐ . — Մեր աչքը կը հանէ . պա սու՞տ են ըսել՝ քարը սեւ՝ շունը սեւ՝ սիրտը սեւ . քանի դուք ինձի չէք հաւատէք , միշտ էս օրին կը մնանք :

ԽՈՐԷՆ . — Այսինքն՝ էջը կը դատի , ձին կուտէ (կը գայ Սեդրակը) :

ՀԱՄԲԱՐ . — Սեդրակ աղա , Կարապետ աղան սու՞նն է :

ՍԵԴՐԱԿ . — Այո , կսպասէ , որ ձեզ պէս աւանակներու կաշին մաշկէ : (Շուտ-շուտ կերթայ) :

ՀԱՅՐԱՊԵՏ . — Դուն ալ իրաւունք ունիս , որ ա-

անակ չեղենք՝ Կարապետ ազգային նման հրէջը մեր մէջքին կը նստէ՞ր :

ԿԻՆ, Ա. — Ասոնք ալ Կարապետ ազգային զո՞հը . (լաթք կը քնէ՝ երթալով) աւագակի քրագր մինչեւ կէ: գիշեր կը վառի (կերթայ) :

Պ Ա Տ Կ Ե Ր Գ.

(Կարոցական աշակերտներ կարգով կուգան եւ տուն կերթան: Կերելայ Թովմաս աղան. աշակերտները քաղաքավարի կը բարեւեն. ձախ կողմի դրան մօտ կը տեսնուին Տիգրանը եւ Արուսեակը, եւ կը բարեւեն) :

ԹՈՎՄԱՍ. — (Կը բարեւէ) Պրն. Տիգրան, ի՞նչ պէս են դպրոցի գործերը :

ՏԻԳՐԱՆ. — Փառաւո՞ր. օրինակելի դպրոց պիտի ունենանք :

ԱՐՈՒՍԵԱԿ. — Զոհողութիւնը, մանաւանդ բարոյակա՛ն զոհողութիւնը ամեն բան կընէ :

ԹՈՎՄԱՍ. — Մէկ առեւտրական զործողութիւն եմ կատարել գոյէճի անունով, սակայն առանց դրամ դնելու. յոյս ունիմ, մի պատկառելի գումար շահիմ :

ՍԱՌԱ. — (Աջ կողմից ներս գալով՝ ձեռքէն մէկ կապոց) Ա՛յ, 100 ոսկի էլ ե՛ս եմ հանգանակել. ամենքըն ալ հասարակ դասից :

ԹՈՎՄԱՍ. — Երեկոյեան մեր տունը կուգաք, կը խօսինք, շատ բան ունիմ ասելիք. մայրիկդ ալ կը բերես :

ՏԻԳՐԱՆ. — Շատ բարի. ցտեսութիւն :

ԹՈՎՄԱՍ. — Յտեսութիւն :

(Սառան եւ Թովմաս դէպի ձախ, իսկ Տիգրան եւ Արուսեակ դէպի աջ. երբ բեմէն դուրս կուգան բարձրանում է վարագոյրը) :

ՏԵՍԱՐԱՆ Ա.

(Կարապետ ազգայի սենեակը. Կարապետ աղան նստած լուռ ու մունչ իր տետրակները քրքրում: Հաշիւ, գումար եւայլն) :

ՍԵՂՐԱԿ. — (Ներս մտնելով) Աղա, իմ հաշիւս տես, ես այլեւս չեմ ծառայել :

ԿԱՐԱՊԵՏ. — Ի՞նչու չիս ծառայի. մզնէն աղէ՞կ տիղ գտերիս :

ՍԵՂՐԱԿ. — Լաւի, վատի խօսք չունիմ, բայց չեմ ծառայել: Եթէ ամիս ծառայեցի՝ բաւակա՛ն է : ԿԱՐԱՊԵՏ. — Դուն ի՞նչ հաշիւ ունիս, որ տեսնամ : Կերելիս, իմիրիս, հագիրիս, ի՛նչ ասին կուգիս դնա՛, զգի լայիս բան մը կուտամ : Հըմմա ժամանակ չունիմ : Եսի ով հարցնէ իսէ, ըսէ՝ տունը չէ :

ՍԵՂՐԱԿ. — Այլը գիւղացիներէ՞ր էլ կիգան, ըսիմ տունը չէ : ԿԱՐԱՊԵՏ. — (Մտածելով) Ասա... ասա... տունը չէ, չէ լաւ, դնա :

ՍԵՂՐԱԿ. — Հաշիւս տես, ինձ դրամ պէտք է :

ԿԱՐԱՊԵՏ. — Լաւ. հըմմա ժամանակ չունիմ : (Հաշիւները կը տեսնէ եւ ուշք չի դարձներ Սեղրա-

կին) :

ՍԵՂՐԱԿ. — Ատեն չունիմ ըսելով՝ չիլաւ. չէ՞ որ մենք ալ մարդ ենք, տուն ունինք, ծառայութիւն կընենք, որ քանի մը մանգղը վաստկինք. ոչ թէ այսօր վաղը ըսելով՝ ոչինչ չը տաք եւ վերջը մի անի-

բաւութիւն մեր վրայ ձգէք եւ դուրս հանէք. ծառայել եմ, իրաւունքսի կուզիմ, այսօր անպատճա՛ռ հաշիւս պիտի մաքրէս. (դուրս կուգայ) այսպէ՛ս ալ նանքօս, կողպատող մարդ կը լինի. թիւ՛ (կերթայ) :

ԿԱՐԱՊԵՏ. — Չէ՛, հասապը չեղնայ : (Վեր է կենում եւ մտայտի ման գալիս) Մասնաւոր մարդու գործ չէ, որ մի կերպ ընեմ. կառավարութեան գործ է, գոնտորաթի գործ : Ունեցածս ձեռքէս կաննեն, սունս ավրաւ, Պօլիս քար դնողին հիմը... որ տղաս հան չուզարկէի, վարս եօխ ըրաւ, ամենքը փճացոց, անառակներու հետ կերաւ. երթամ վամ արուզաթների հետ մէկ խորհուրդ ընիմ, տեսնեմ ի՞նչ պիտի ըլլայ : (Կամենում է գնալ, ներս է մտնում Սեդրակ) :

ՍԵԴՐԱԿ. — Աղա՛, Հաւսէն կուզէ քեզ տեսնէ :

ԿԱՐԱՊԵՏ. — Ի՞նչ Հաւսէ, ո՞վ է նա :

ՍԵԴՐԱԿ. — Աղա, Հաւսէ պէյը չե՛ս ճանչնար. Պէրկա աղան, որ քեզի համար ձի, եզ կը գողնար եւ դուն կուզրկէիր ուրիշ տեղ՝ ըզդի մալ ինելու :

ԿԱՐԱՊԵՏ. — Չէնդի կարէ, չուն, շան լակոտ, դնա հէրտիկցու, ըսէ՛ սունը չէ : (Բարկացած միւս դռնէն կերթայ) :

ԿԱՐԱՊԵՏ. — Աղայիս կերածը պողպան է կպէր : Հասցանը ամեն օր լեցուն չի դար. դուն ի՞նչ կը կարծէիր, հասցա այսքան արտասուք Աստուած չը պիտի՞ ըսէր : Տէ գնա կե՛ր, (կերթայ եւ նորէն կը դառնայ) բայց իմ հաշիւս ալ պիտի մեռնի. (մտածելով) թող իրենք ոչնչանան, իմ իրաւունքս ալ ինձի պէտք չէ, զեւ երկտասարդ եմ, կընամ աշխատիլ (կերթայ) :

ՏԵՍԱՐԱՆ Բ.

(Վարագոյրը կը բարձրանայ. զարդարուն սեմեակ. Պայծառը կար կը կարէ, Շուշանը գուլպայ կը կարկանէ, իսկ Իսկուհին անգործ նստած՝ կուտ կուտէ) :

ՇՈՒՇԱՆ. — Աղջիկ Պայծառ, էս գիշեր շատ խուսում էրած մի տեսիլիմ. Գիւրգուրիս վրան երկու օձ փթտուէր էր. Կարապետ աղան դնաց ըլի Գիւրգուրիս ազատէ՛ մենծ օձը խածեց ինքի, ուռաւ ու մեռաւ :

ՊԱՅԾԱՌ. — (Երեսը խաչ հանելով) Յանուն հօր եւ Որդ. եւ Հօդ. Սր. ամեն. էնի ի՞նչ խուսամ երազ է, Աստուած ինք խնայէ :

ԻՍԿՈՒՇԻ. — Մամա՛, պէլքի բաց քնիլիս, հանցէն է :

ՇՈՒՇԱՆ. — Դուն լէ գետինը մոնաս. ըմ՛ընու պէտէլէն դու չիս սատկի ըլի՛ ըզգնէն փրթինք :

ԻՍԿՈՒՇԻ. — Օ՛չո. դուն սատկիս աճէպ ի՞նչ կեղնայ : Հէչ բան մի չէ, էն դառգայի գուցքէդ կազատինք :

ՊԱՅԾԱՌ. — Աղջիկ քիչ մը լեզուդ կտրէ, ամօ՛թ է. քու ընկերատանքիդ տուն կօլբրին :

ԻՍԿՈՒՇԻ. — Օ՛չո. ես զառ չի՞մ կէրնէ օլբրի՛. ըզգնէն աղկէկ կօլբրիմ :

ՇՈՒՇԱՆ. — Շատ խուսամ երազ էր : Էն գըտըր վախցայ ըլի՛ չիմ գիննայ : Աձ. բարին կատարէ :

ԻՍԿՈՒՇԻ. — (Երգի ձեռով) Բաց քնիլիս ընուր հըմար է. (դուրը կը ձեծեմ) էրթամ տեսնամ ո՞վ է :

ՊԱՅԾԱՌ. — Էս աղջիկը մըզի համար տարոց է. ասնող մը լէ չգայ ըլի՛ փրթինք :

ՇՈՒՇԱՆ.— Մէկը կարգեցի շա՞տ խեր տեսայ
քի՛ ըսի կարգեմ. քանի օր սոննը կատուի ձագ քիմի
կը բերին, կը թափին վրանիս, կերթան:

ՏԵՍԱՐԱՆ Գ.

(Ներս կը մտնեն Իսկուհիին հետ տիկնայք՝ Դ.
եւ Զ.: Սովորական բարեւ.):

Զ.— Շուշան խանրմ, հէ՛չ միւր թարաֆները չիս
իզայ, մեզի պիտուն մոռցար:

ԻՍԿՈՒՀԻ.— Շուշան մամայիս դործերը խու-
նամ է, էս գիշեր հով մը էկէր իրան: (Պայծառը աչ-
քով ունքով կը սաստէ):

ՇՈՒՇԱՆ.— Օղու՛լ, սա՛նց լէ անզգամ աղջիկ
կեղնա՞յ. շատ թարպիտաւր է:

ԻՍԿՈՒՀԻ.— Օ՛շտ:

ՇՈՒՇԱՆ.— Զիս կարնայ խօսք մի խօսաս, մար-
դու աչուրնիր կը հանէ:

Զ.— Այամը նանց է. հպա ուրիշ աղջիկներ տես-
նաս իսէ, կինա ըսուր շուքու՛ր:

Դ.— Էս ըմմըն թարպիտաւր թիննիր դպրատուն-
ներէն սովրած ին: Շուշան խանրմ, տխմրնիր առ-
նինք էրթանք էգին քիչ մը օլըրվինք:

ԻՍԿՈՒՀԻ.— Ես լէ կիզամ:

ՊԱՅԾԱՌ.— Շնորհակալ ենք, դործ ունինք.
Վարդանի հարսնեց հմար թատարիք կը տանանք:

ԻՍԿՈՒՀԻ.— Օ՛շտ. տուն մըն նստիմ, ի՛նչ է
Վարդանին հմար թատարիք մըն տանուի:

ՇՈՒՇԱՆ.— Ըսոր չենք կէրնայ իզայ, սիրտս կը
քմուի, խունամ երած տեսիրիմ:

ԻՍԿՈՒՀԻ.— (Լալով) Ես կերթամ, ես կերթամ,
անպատճառ կերթամ:

ՊԱՅԾԱՌ.— Զէ՛. չինք կէրնայ իզալ, հարսնիք
է թէզ մըն էնինք, հալա հէչ թատէրիք չինք տսիր:
Զ.— Նանց է իսա, մենք ուշ կը մնանք. մնէք բա-
րով: (Բոլորը դուրս կերթան):

ԻՍԿՈՒՀԻ.— Ես լէ կերթամ (գնում է):

Դ.— Էկանք քի՛ բան մը խմանք, հալպուքի ի-
րանք ԼԸ չեն գիննայ: Դուք հարսնեց թատարիք տե-
սէք. լա՛ւ թամաշայ մըն ունենանք, հէլէ տանանք
զուրնածին ո՞վ կըւի (կերթան):

ՏԵՍԱՐԱՆ Գ.

ՎԱՐԴԱՆ.— (Հակառակ դռնէն մտնելով) Աղէ՛կ
հարսանիք էրէցինք. աղբերսի աղկիկ գործ մը էրաց:
Ըսոր, վաղը տներնիս կը մարեն, եղած-չեղածնիս կը
զավթեն: 50,000 ոսկի բաց... աղէկ թօփ թապը-
ցուց կտրիճ աղբերսի: Է՛յ, հըմմա ես ի՛նչ էնիմ. գը-
րել չիմ գինայ, խըզմըբարութիւն պիլէ չիմ գինայ
էնիլ. ո՞վ ընձի գործ կիտայ: Ըմընը կը ինզան քի՛
մենք կը թաղուինք: Աչխըբէ ատաթ է. ես ախկիկ
գինամ, հաց ունի՞ս՝ ըմընը գուրէ ին. հացդ թմմա՞ւ,
բարեկամներդի պիլա քեզնէն էրիս կը դարձնին (կը
մտածէ). Փագաթ ինձի ապրիլ պէտք է (երկար կը մը
տածէ). ես ԼԸ տան եղած-չեղածը կը թօփալիմ,
կը քաշիմ եամմըններուս պոչը, ժուամի Ամերիկա-
յու ճամբան կը բունեմ: (կը վերցնէ պայուսակը,
անտուկները կը բանայ, գարգերը, դրամեղէնները
ստանելով՝ կը գետեղէ եւ կերթայ միւս սենեակէն նո-
րերը բերել):

ՍԵՂԻՐԱԿ.— (Դրան ետեւէն վարդանին խօսքերը լսած ըլլալով, կը մօտենայ պայուսակին եւ կըսէ) *Քանի որ արան-թալան է, ես ի՞նչու մահրում մընամ. իմ ամսականներս ո՞վ պիտի տայ (քանի մը բուռ եւս կը լեցնէ իր գրպանը). այս ալ ի՛մ բաժինս է. էս տան մտթահա՛գ. ժառանգը ես եմ. որովհետեւ խանրման-բըս դիչեր ցորեկ ինձ շահագործեցին. (քանի մը հատ վերցնելով գրպանը լեցնել) եթէ մարդ ըլլամ, այս ալ բաւական է. (ոտքի ձայն) եկա՛ւ. (կամաց կամաց դուրս կը փախչի):*

ՏԵՍԱՐԱՆ Ե.

ՎԱՐԴԱՆ.— (Թաշկինակին մէջ դրամ եւ գար-դեր ծրարած՝ կը բերէ, կը լեցնէ պայուսակը եւ կը գացէ) *Այս ալ իմ փայս է: Ալթընտան գալանըն ճանի շըխանն. նէ՛ էս հարսնիքը կուզիմ, նէ լը խենթ քուրս եւ պուտալա մամսի կուզիմ. դէպի՛ր Ամերիկա (տըխ-բած նստիլ մէկ երկու վայրկեան, քաշկինակը հանել, աչքերը սրբել, եւ յանկարծ ոտքի կեցալ): Կե-ցիւր բարով, պապուս օջաղը, շատ քաղցր ու լեզի յի-շատակնիր տեսայ քու մէջդի, ներէ: Այս սուրբ ոճ-րագործութիւնը քի սովրա, քու մէջդի բուն դըած օրէնքներէն սովրա. մնաս բարով (արագ-արագ եր-թալ):*

ՏԵՍԱՐԱՆ Զ.

ԿԱՐԱՊԵՏ.— (Հակառակ դռնէն ներս մտնելով) *Ըսի՞ մըն էզնէր քու սօնդի. ես թախիմ, ես կողոպ-տիմ, ես հալքու տունը ավրիմ, դուն Սթամպուլու*

անառակներու հետ ուտիս իմ վարեէթ. անիծուիս դուն, Գիրգուր. 50,000 ոսկի թօ՛ւր թալլել, էն լէ մեծ փայլ հուզումաթի վարան. պատիւս ազատելու մըննակ մէկ ճար իկէ. ընի է, անպատու թիւնտի աչ-քովիս չի տանամ: (կը մտածէ եւ յանկարծ կանգ կառնէ) Տգիտութեան պակասէն աճէս քանի՛ քանի՛ տնիր ավրերէ, ու մըն աւրի: էս գըաըր դուրումնիր էրինք խալիին՝ գէ՛թ տխմըրնիրուս ուսմունք սո-վըրցենք. հայի՛ր իմ նամուսին. Հովի բերածը, կուր կը տանի (դուրս կերթայ): (Ներս կը մտնեն Շուշան, Պայծառ եւ Իսկաւի. դրսի դուռը սաստիկ կը ծեծուի. ամենքը գարմացած):

ՇՈՒՇԱՆ.— *Ըսի ի՞նչիս դուր դարկիլ է. աղջիկ Իսկուհի՛, հիւս ի՞նչ է:*
ԻՍԿԱՎԻՇԻ.— *Օ՛չո՛ւ. (կոխու ուզելու ձեւ) տե-սածդի երազի օճերը կիզան (հեզակական):*
ՇՈՒՇԱՆ.— (կը կանչէ) *Սեղբա՛կ, Սեղբա՛կ, Սեղբա՛կ:*
ՍԵՂԻՐԱԿ.— (Ներս կը մտնէ):
ՇՈՒՇԱՆ.— *Ս՛ր, աղա՛, խու՞ր իս, չի՞ս իմնայ դը-նան ձէնը:*
ՍԵՂԻՐԱԿ.— *Խանըմ, իսու չեմ, կիմնամ, բա՛յց*

...:
ԻՍԿԱՎԻՇԻ.— (վազվզելով ներս կը մտնէ) *Եկա՞ն եկա՞ն, մամա՛ եկան (կերթայ եւ մօրը ետեւ կը պահուի):*

ՏԵՍԱՐԱՆ Է.

(Ներս կը մտնեն երկու ժամապրմաներ մէկ պաշ-տօնեայով եւ մէկ ոստիկանով)

Ա. ԺԱՆՏԱՐՄԷ.— Յանուն օրէնքի պիտի կնքե՞մ
ձեր տունը. ու՞ր է կարապետ աղան :

ՇՈՒՇԱՆ.— Վա՛յ, տունս աւրաւ :

ՊԱՅԾԱՌ.— Օղոր՛ւ, փոչին էկաւ վրանիս :

ԻՍԿՈՒՀԻ.— Մամա, օձի՛րը, օձի՛րը... :

ՊԱՇՏՕՆԵԱՅ.— Յանուն օրէնքի բոլոր դռները
բացէք. (աստիկանին) բացէ՛ք դռները :

(Ոստիկանը Սեդրակի բեւէն բռնելով կը փաշէ
դէպի նակատի դուռը. Սեդրակը երբ դուռը կը բա-
նայ, միջնաւեճակէն կարապետ աղան կախուած կը
տեսնուի. բոլորը կը գարիտրին) :

ՇՈՒՇԱՆ.—


— (Սուր ձայնով) Վա՛յ.....

ՊԱՅԾԱՌ.—

ՊԱՇՏՕՆԵԱՅ.— Գաւթար թիւքին ձեռքէս սլըր-
ծաւ :

ՍԵԴՐԱԿ.— (Ժողովուրդին դառնալով) ՔԱՄՈՒ
ԲԵՐԱԾԸ, ՔԱՄԻՆ ԿԸ ՏԱՆԷ :

Վ Ա Ր Ա Գ Ո Յ Ր



ՀՀ Ազգային գրադարան



NL0354651

59.801

ՓԱՐԱՄԱԶԻ ԳՈՐԾԵՐԸ

1.— ՃՈՒՂՈՒՊՐԻՍՆԵՐ

2.— ՊԱՔՕ

4.— ՀԱՌԸ

3.— ՔԱՄՈՒ ԲԵՐԱԾԸ, ՔԱՄԻՆ ԿԸ ՏԱՆԻ

ԳԻՆ 30 ՍԷՆՏ